


տակը բոլորովին թաղուեր ու կորսուեր են. դարձեալ Միտ լեռներուն ալ մէկ քանի ծայրերը ցածնալու վրայ են, ինչպէս որ Հումպոլթին վերջի ճիշդ քննութիւններովը յայտնի կրտեսնուի :

Երոնց նման օրինակներ դեռ չատ

կան, և ամէնն ալ կրցուցընեն թէ երկրիս մէջ կայ անանկ զօրութիւն մը՝ ուսկից առաջ կուգան ասերեոյթները . և աս զօրութեան կրակ ըլլալուն վրայ հիմակուան բնագէտները չեն տարակուսիր :



ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Չիագետի :

Եր կենդանիս թէպէտ և ձիագետի ըսուած է, իբր թէ ջրային ձի, բայց տեսքին՝ և մանաւանդ աշխուժութեանը կողմանէ ամենեւին ձիու չնմանիր, հասպա աւելի խոզի ու կովու. միայն ձայնը զօրաւոր՝ սուր ու ձիու խիսնջալուն նման ըլլալով, կերեւոյ թէ ասոր համար ձիագետի ըսուեր է : Ետ կրսիրէ անոյշ ջրի և գետերու մէջ բնակիլ, և խիստ աղէկ կրլողայ . օգ ծծելու համար կնճիթը ջրէն դուրս կրհանէ . իսկ ցամաքի վրայ խիստ ծանր կրքալէ : Երով

ալ կիմացուի թէ ձիագետին երկակենցաղ կենդանի է . ժանիքովը ու վարի կլափին առջևի ակռաներովը խոտերը կրփրցընէ ու կուտէ . նոյն ակռաներով նաև ինքզինքը կրպաշտպանէ թշնամիներէն : Եզը ամէն անգամուն մէկ ձագ մը միայն կրբերէ :

Չիագետին մէկ տեսակ մըն է, ու հիմա կրգտնուի միայն Մփրիկէիներսերը : Ետենով Եղոս գետէն իջնալով ինչուան Եգիպտոս կուգան եղեր ձիագետիները, բայց հիմա չեն ե-

րևնար: Մարմնոյն մեծութեան կողմանէ փղէն քիչ մը պզտիկ է. գլուխը խիստ մեծ, ականջները կարճ ու բարակ, մէջը մոլթ կարմիր մազերով. աչուրները մանր, քիթը լայն, բերանը չափէ դուրս մեծ, և չորս դին մազոտ. լեզուն թանձր, վիզը հաստ ու կարճ, ոտուրները փղի ոտքին նման, պոչը պզտիկ: Մարմնոյն սովորական երկայնքն է 14 ոտնաչափ, բարձրութիւնը չորս ոտնաչափէն աւելի. մորթը սև, լերկ, կարծր ու հաստ է, անանկ որ ոչ նետով և ոչ հրացանով՝ կրվիրաւորուի. միայն փորուէն կաշին կակուղ է, անոր համար որսորդներն ալ կը ջանան որ փորը վիրաւորեն: Արեւմտեան խիստ ձերմակ, ու փղոսկրէն աւելի կարծր են, ու երկարատեն անցնելէն վերջն ալ չեն դեղնիր, անոր համար արհեստաւորները աւելի զանազան տուփեր ու պզտի ամաններ կը շինեն:

Այ գետերուն մէջն որ ձիագետի կայ՝ շատ վտանգաւոր է ճամբորդութիւն ընելը. վասն զի շատ անգամ գետին տակը պահուրտած ըլլալով, երբոր նաւակ մը անցնելու ըլլայ՝ յանկարծակի վեր կելլէ ու նաւակը կը կրղմէ. երբեմն ալ փոխանակ մէկէն՝ ի մէկ ընկղմելու, առաջ նաւակին երկու կողմի տախտակները կը փրցընէ, ու վերջը ակռաներովը նաւակը տակը կը բաշէ: Բոլոր օրը ջրի մէջ անցընելէն ետքը իրիկուան դէմ ցամաքը կը բաշուի, ու հոն կանցընէ գիշերը, և գրեթէ միշտ նոյն տեղը պառկելուն համար՝ մէկ մեծ փոս մը կը ձևանայ ան տեղը:

() Թենթացիք երբոր կուզեն ձիագետին ձագրբռնել՝ մայրը կը վախցընեն որ ձագը թողլով փախչի, ինչպէս շատ անգամ կը ջաջողի. ու երբոր ձագը կը բռնեն տուններին կը պահեն, շուտով կը նտանենայ: Ձիագետին միսը համեղ է կրսեն. մանաւանդ եղին համը շատ կը գովեն: Այշին ա-

ղէկ սեկ՝ կը շինուի: Սուրբ գրոց մէջ բեհմովթ ըսուածը կերևնայ թէ աս կենդանին է: Արիստոտէլ կըսէ թէ ձիագետին բաշ ունի, ու թաթասերձ է. բայց հիմակուան ձիագետին համար պիտի չըլլայ իր խօսքը: Ալինիոսի և ուրիշ պատմիչներուն խօսքին նայելով, հռոմայեցիք կրկէսներուն՝ մէջ շատ անգամ ձիագետի ալ կը հանեն եղեր, որ ընտանեցուցած տեսակը պիտի ըլլայ:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Լիւիեր-Թիւն գիտէկարից Կամ Բարեխառնու-Թիւն:

ԱՐԲԵՑԸՆՈՂ ըմպելիքներու գործածութիւնը խիստ հին ատենէ ՚ի վեր մտած է մարդկանց մէջ. ուստի ամէն ժամանակ ալ անոնց գէշ գէշ հետեւանքները երեցած են. բայց մեծամեծ փնասները աւելի շատցան ու յայտնի եղան՝ քանի որ օղի ու ցքի ըսուած ըմպելիքները, և ուրիշ ասոնց նման տեսակ տեսակ ոգելից հեղանիւթներ հնարուեցան: Այլաւ է որ ամէն տեղի մարդիկ նոյնպէս արբեցութեան չեն տար իրենք զիրենք, հապա ոմանք աւելի՝ ոմանք պակաս, բայց փնասները ամէնքն ալ գիտեն ու կը բաշեն, մանաւանդ արհեստաւորներն ու աշխատաւորները, որ չէ թէ միայն իրենց աշխատանքին պտուղը չեն վայելեր, քի վաստակ մը չեն ըներ, այլ նաև ըրած վաստակնին խուճի տալով՝ կեանքերնին կը փճացընեն, տներնին տեղերնին երեսի վրայ կը թողուն, իրենց ընտանիքը հացի կարօտ կը ձգեն, տնէն դուրս ուրիշներուն ծիծաղելի կը ըլլան, տանը մէջ հազար տեսակ կռիւներու խռովուի-

1 Թի-Փէն:

1 Սահի-Կան:

2 Մէյքոն, օնյոն: